

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

169. ՄԻԱԽՈՐՈՒԹԻՒՆ. Մարդկութեան վարդապետութիւնը Քրիստոսի վրայ իրապէս տարբերեալ երկուք չընդունիր: Ու երբ Քրիստոսի համար կ'ըսենք կատարեալ Աստուած և կատարեալ մարդ, երկուքը զատ զատ չենք իմանար, այլ կը հասկնանք երկու կատարեալներէ միանական ենթակայութիւն. որովհետեւ կատարեալ է ենթակայութիւնը Աստուծոյ Որդւոյն անձին և բնութեան մէջ, և կատարեալ է մարդկութիւնը մարդուն Որդւոյն անձին և բնութեան մէջ, բայց Աստուծոյ Որդին և մարդուն Որդին այնպէս միաւորուած են իրարու հետ, որ Քրիստոս մի է և կատարելապէս մի՝ երկու կատարեալներէ:

Աստուածութեան՝ մարդկութեան հետ այդ միաւորութիւնը անհասանելի է մարդկային մտքին համար, և խորհուրդ խորհրդոց. այս պատճառաւ անօգուտ է հետամուտ լինիլ արարածական բնութեան մէջ անոր յարմար բացատրութիւններ կամ ստուերական օրինակներ գտնելու: Երբ աննիւթ հոգիին՝ նիւթական հոգիին հետ միաւորութիւնը, զոր կ'ընդունինք իբրև իմաստասիրական ճշմարտութիւն, անմեկնելի է մեր մտքին, երբ մեր մէջ եղածը չենք կրնար բացատրել և պարզարանել, ինչպէ՞ս պիտի գիտնանք Քրիստոսի մէջ եղածը: Քրիստոնէական կրօնքին ճշմարտութիւնը իր վարդապետութիւններուն ճշմարտութեամբ կը հաստատուի ու մարդկութեան վարդապետութեան ճշմարտութիւնը հիմնական է քրիստոնէական վարդապետութեան համար: Քրիստոնէական գիտութեան համար բաւական է այսքանը, անոր կը մնայ միայն մեկնարանել թէ ինչպէ՞ս պէտք է իմանալ այդ վարդապետութիւնը աստուածային յայտնութեան անստերիւր ցուցմանց համեմատ: Մենք պէտք է բաւականանանք գիտնալով միայն թէ Աս-

տուծոյ համար ամէն բան հնարաւոր է, և թէ ինչպէ՞ս հիանալի են անոր բոլոր զործերը, և աւելի ևս անիկա՝ որ սքանչելիք է սքանչելեաց:

170. ՆԵՍՏՈՐԱԿԱՆՔ. Միաւորութեան կամ ի Քրիստոս միաւորեալ մի բնութեան ինչիբր նպատակակէտը և հիմնակէտը եղաւ Եփեսոսի Ս. Ժողովին որոշումին, զուսմարուած Նեստորի մոլորութեան դէմ:

Նեստոր, Եփրատացոց Գերմանիկէն, Կ. Պոլսոյ Աթոքը նստելով 428ին, առիթ համարեց տարածելու իր մոլորութիւնը, որով կ'ընդունէր Որդւոյն Աստուծոյ աստուածութեան կատարելութիւնը, Որդւոյն մարդոյ մարդկութեան կատարելութիւնը, բայց և այնպէս իրարմէ անկախօրէն զործող կը նրկատէր զանոնք, այնպէս որ՝ ինչ որ մարդկութեան էր, չէր զործեր Որդին Աստուծոյ, և ինչ որ աստուածութեան էր՝ չէր զործեր Որդին մարդոյ: Ան տակաւին կ'ըսէր թէ կատարեալ մարդուն մէջ եկաւ բնակիլ կատարեալ Աստուածը: Ըստ Նեստորի, կատարեալ մարդը Յիսուս էր, իսկ կատարեալ Աստուածըն էր Բանն Աստուած: Յիսուս Քրիստոս Մարիամէն էր, որով Մարիամ Աստուածածին չէր, այլ Քրիստոսածին. Քրիստոս ինք ոչ էր Աստուած, այլ՝ Աստուածակիր. ու Բանն Աստուած ոչ էր մարդացեալ, այլ՝ մարդուն մէջ բնակած:

Ասոնք էին Նեստորի ճշմարտութիւնները, ու երբ յանձն կ'առնէր զործածել Աստուածածին և մարդացեալ Բան անունները, անոնց փոխարեքական իմաստներ կու տար՝ համարնակութեան և ոչ միաւորութեան ի նպաստ: Կիւրեղ Աղեքսանդրիոյ հայրապետը արտոյեան կանգնեցաւ ընդդէմ Նեստորի, և անոր առաջարկեց տասներկու գլուխ ուղիղ վարդապետութեանց, զորս մերժեց Նեստոր

և ինքն ալ զբեց տասներկու զլուխ մուրու-
թեանց : 431ին զուժարուեցաւ Եփեսոսի տի-
եղեբական ժողովը, որ մերժեց Նեստորի
վարդապետութիւնը և նզովեց Նեստորը : Ե-
փեսոսական դաւանութեան հիմը այն էր թէ
Քրիստոս մի է կատարեալ միութեան միասո-
րութեամբ, թէև երկուքէ ըլլայ, ու Քրիս-
տոսի մէջ եղած այդ միութիւնը անուանուե-
ցաւ անճնաւորութիւն կամ ենթակայութիւն,
և իբր կնիք բանից հռչակուեցաւ Քրիստոս մի
անճն և հաստատուեցաւ թէ Մարիամը պէտք
է անուանել Աստուածածին :

171. ՀԱՂՈՐԴԱԿՅՈՒԹԻՒՆ ՅԱՏԿՈՒ-
ԹԵԱՆՑ. Եփեսոսական դաւանութեան Ս.
Գրքէն հաստատութիւններն են այն տեղերը,
որոնց մէջ ուղղակի աստուածային ենթակա-
յին կը յարին աստուածային գործողութիւն-
ները կամ մարդկային յատկութիւնները, և
մարդկային ենթակային կը յարին աստու-
ածային գործողութիւնները կամ ստորոգու-
թիւնները : Արդ, այս փոխադարձութիւնն է
զոր աստուածարանները կը կոչեն հաղորդու-
թիւն կամ փոխանակութիւն յատկութեանց,
որ և կը կաղմէ ի Քրիստոս միութեան հիմը-
այնպէս որ ինչ որ աստուածային է՝ հաւա-
սարապէս կը ստորատուի ու կը բացատուի
պատշաճապէս՝ միևնոյն Քրիստոսի վրայ :

Ասոր համար է որ աստուածութեան և
մարդկութեան վրայ խօսած ատեն, զազա-
փարաց տրամարանական բաժանում է միայն
որ կ'ենթադրենք, և ոչ թէ իրական բաժա-
նում ենթակայութեանց : Ենթակայութեանց
այսպիսի բաժանումը մոյրութիւնն էր Նես-
տորի, ըստ որուն ուրիշ էր մարդը և ուրիշ՝
Աստուած. ինչ որ մարդունն էր՝ մարդը կը
գործէր զայն, և ինչ որ Աստուծոյն էր՝ Աստ-
ուած, որով ի սպաս կը ջնջուէին փրկադոր-
ծութեան և մարդկութեան աստուածային
անօրինութիւնները :

Ս. Գրոց մէջ շատ են վկայութիւնները,
զորս մեր հայրերն ու վարդապետները խնա-
մով հաւաքած են. անոնցմէ մի բանին յառաջ
կը բերենք :

Պօղոս կը գրէ. «Զի եթէ էր ծանուցեալ,
ոչ արդեօք զՏէրն փառաց ի խաչ հանէին» (Ա.
Կորնթ. Բ 8) :

Պետրոս կ'ըսէ. «Եւ զառաջնորդ կենացն

սպանիք» (Գործք. Գ 15), ուր ուրիշ թարգ-
մանութիւններ աւելի ճշգրտոյն ունին՝ «բղ-
հեղինակ կենաց» կամ «զառուիչն կենաց» :

Պօղոս կ'ըսէ. «Հոյուելի դժողովուրդ Տես-
որն, զոր ապրեցոյց արեամբ իւրով» (Գործք.
Ի 28), այսինքն՝ արեամբ Աստուծոյ :

Քրիստոս իր մասին կ'ըսէ. «Յառաջ քան
զիմելին Արքաճամու եմ ես» (Յովհ. Ը 58) :

Պօղոս կը գրէ. «Առաքեաց Աստուած զՈր-
դին իւր՝ որ եղև ի կնիցէ» (Գաղ. Գ 4) :

Քրիստոս կ'ըսէ զարձեալ. «Եւ ոչ ոք ել
յերկինս եթէ ոչ որ էջն յերկնից՝ Որդին մար-
դոյ՝ որ էն յերկինս» (Յովհ. Գ 13) :

Ու ամէնուն վրայ Պօղոսը խօսքը. «Զայն
խորհեցի իւրաքանչիւր ոք ի ձէնջ, որ և ի
Քրիստոս Յիսուս, որ ի կերպարանս Աստու-
ծոյ է, ոչինչ յափշտակութիւն համարեցաւ
զիմենն հաւասար Աստուծոյ, այլ զանճն ու-
նայնացոյց՝ զկերպարանս ծառայի առեալ, ի
նճանութիւն մարդկան եղեալ, և կերպարա-
նօք գտեալ իբրև զմարդ : Խոնարհեցոյց զան-
ճրն, լիալ հնազանդ մահու չափ և մահու խա-
չի» (Փիլ. Բ 5-8) :

Եւ այս բոյրերն կնիքն է Աւետարանին
խօսքը. «Եւ Բանն մարմին եղև» (Յովհ. Ա
14) :

172. ՓԱՍՏ ԱՒԱՆԴՈՒԹԵՆԷ. Աւանդու-
թեանն քաղուած փաստը հաստատուած է վր-
կայութիւններովը բոյր եկեղեցիներուն և
խօսքերովը բոյր ժամանակներու և տեղերու
Ս. Հայրերուն, կնքուած է Նիիիական և Կ.
Պոյսեան դաւանութեանց հանգանակներովը,
և բնղղէմ Նեստորի եփեսոսական դաւանու-
թեան աշխարհահռչակի մաւերականութեամբ
ամբայցած, և առանց մէկու մը զիմադրու-
թեան բոյր քրիստոնեայ եկեղեցիներէն ըն-
դունուած և մեր սուրբ վարդապետներէն ճո-
խարհանուած, որ կոչերուն իսկ աչքին կը
զարնէ : Արժան էր անշուշտ անոնց քաղուած-
քր յաւանդել այստեղ, եթէ ժամանակի սղու-
թիւնը չափպէր զմեզ բաւականալու՝ տալով
միայն ճաշակը այն խնդիրներուն՝ որոնք
յուզուեցան մարդկութեան խորհուրդին մա-
սին :

173. ՄԻԱԲՆԱԿՆԵՐԸ ԵՒ ԵՐԿԱԲՆԱԿՆԵ-
ՐԸ. Դեռ մեր խօսքը չփերջացուցած, բացատ-

ընք դէժ իմաստը այն խնդրին որ կը յուզուի Քրիստոս բնութեանց այդ մասին եղած դատանութեան ձևին վրայ :

Յայտնի է թէ բնութեանց մասին տարբերութիւն կայ մեր Ուղղափառ Եկեղեցիին և Օրթոտոքս ու կաթոլիկ Եկեղեցիներուն միջև, և Քաղկեդոնի Ժողովին բնդունելութեան խնդիրը ուժի պնդութեամբ յուշուած է Յունաց և Լատինաց կողմէ, որոնք՝ բաց միայնութեան պատմութեան, արտաքին միջոցներ ալ կիրարկած են երբ և ուր որ զօրութեան բազուկը կամ յարարելութեան պարագաները ներած են : Մենք հոս բուն իսկ Քաղկեդոնի Ժողովին մասին չէ որ պիտի խօսինք, զի ատիկա եկեղեցական պատմութեան կը պատկանի . այլ, պիտի պաշտպանենք միայն մեր Եկեղեցւոյ ուղղափառութիւնը, որ կը խորշի ի Քրիստոս երկու բնութիւն լսելէ :

Հարկ կը համարենք աւելցնել նաև որ մեր Եկեղեցին թէև կը խորշի երկու բնութիւն լսելէ, բայց բնաւ մօտ չէ Եւտիքեսի տեսութեան, որո ոչ միայն կը դատապարտեն մեր բոլոր վարդապետները, այլև Ուղղափառ Եկեղեցին իր պաշտօնէից ձեռնադրութեան ատեն կը հրամայէ անոնց հանդիսաւորապէս նդովել զայն՝ այսինքն Եւտիքեսը, Սարգէլի, Արիտի, Մակեդոնի, Նեստորի և ուրիշ հերետիկոսներու հետ :

Եւտիքես կ. Պոլսեցի վանահօր մոլորութիւնը, ինչպէս զիտենք պատմութենէն, և բնան եկաւ ԿԱՏիկն և իրր թէ յառաջացաւ Նեստորի դէմ հակառակ սկզբունք մը պաշտպանելու իր բերումէն, Նեստորի՝ որուն դէմ մաքառողներէն մէկն ալ ինքն էր եղած :

Նեստոր տարբերեալ և բնականից երկուքի կը բաժնէր զՔրիստոս . Եփեսոսեան դաւանութիւնը մի միակ Քրիստոս ընդունելուն, խնդիրը կը ֆնար հաստատելու մէջ թէ ի՞նչ բանի վրայ հաստատուած կ'ըլլար միութիւնը և ինչպէ՞ս կատարեալ կ'ըլլար միաւորութիւնը՝ որպէսզի հարկ ըլլար թէ՛ միութիւնը ընդունիլ և թէ՛ միեւնոյն ատեն Քրիստոսի մէջ՝ աստուածութիւնը և մարդկութիւնը :

Ինչպէս այս քանի մը բառերէն կ'երևի, խնդիրը այլևս զերբնական ճշմարտութեան գոյութեան վրայ չէր, այլ զերբնական ճշմարտութեան բացատրութեան վրայ :

174. ԵԻՏԻՔԱԿԱՆՔ . Ճշմարտութեանց գոյութիւնը հաստատուած էր . Երբորդութիւնը՝ Նիկիա և Կ. Պոլիս, մարդկութիւնը՝ Եփեսոս : Անկէ վերջ յուշուիլ սկսած խնդիրը մարդկութեան բացատրութեան խնդիրն էր : Կ'ըսենք ատիկա, որպէսզի յայտնի ըլլան ի Քրիստոս բնութեանց վրայ եղած խնդրին տեսակն ու զօրութիւնը :

Եւտիքես, բացատրելու համար Քրիստոսի մէջ աստուածութեան և մարդկութեան միաւորութիւնը, կ'ըսէր թէ միաւորութենէն առաջ երկու էին բնութիւնները Քրիստոսի մէջ, իսկ միաւորութենէն ետք միայն մէկ բնութիւն եղան : Ու բացատրելու համար այդ միախառնականութիւնը, յառաջ կը բերէր համատարած ծովին մէջ ինկած կաթիլ մը մեղրին օրինակը : Մոյր աստուածութիւնն էր, և կաթիլը՝ մարդկութիւնը . ու այսպէս կը կորսուէր ու կը ջնջուէր մարդկութիւնը աստուածութեան մէջ :

Այս բացատրութեան մէջ շատ սխալներ կային :

Նախ՝ միաւորութենէն առաջ երկու բնութիւններ ընդունիլը, որ Նեստորականութիւն է, զի այդ կերպով աստուածութեան հետ միաւորուելէ առաջ մարդկային բնութիւնը ինք առանձինն գոյութիւն ունեցած կ'ըլլայ, ինչ որ մերժելի է՝ զի ուղղափառ հաւատքը չի ճանչնար ոմն Քրիստոս մարդ որ գոյակ եղած ըլլայ անկախաբար և Բանին մարդկութենէն յառաջագոյն :

Երկրորդ, «յետ միաւորութեան» ըսելը յոյց կու տայ իրարու դէմ կեցած երկու նախապէս գոյութիւն ունեցածներ, այնպէս որ միաւորութենէն առաջ ժամանակ մը կամ միջոց մը Քրիստոսի աստուածութիւնը և մարդկութիւնը գոյաւորապէս եղած ըլլան առանց միաւորութեան, ինչ որ դարձեալ Նեստորականութիւն է :

Երրորդ՝ միաւորութենէն ետքը երկու բնութիւնները մի միակ եղած ըսելը, ծովն ու կաթիլը օրինակ բերելով, կորսնցնել և ջնջել է մարդկութիւնը Քրիստոսի մէջ . ու ատիկա Ապոլինարեան մոլորութեան վերականգնումն է :

Չորրորդ՝ մարդկութիւնը կորսուած ընդունելով, ընդունած կ'ըլլանք թէ չարչարանաց և մահուան ենթարկուողը ուրեմն մար-

դր չէ, ինչ որ Աստուածաշարչարութեան մոլորութիւնն է :

Այդ մոլորութեան Հեռեանքն այն կ'ըլլար որ Քրիստոս իրապէս մարմին առած չէր ըլլար, ինչ որ կը նշանակէ ուրանալ Քրիստոսի շնորհօք արդարանալը, որուն մասին այնքան կը խօսուի մեր կրօնական գրականութեան մէջ : Ու բոլոր այս մոլորութեանց համար իրաւամբ է որ մեր Ուղղափառ Եկեղեցին նորոգեց և կը նորոգէ Եւտիքեսը, իր բոլոր ժանտ մոլորութիւններով միասին :

175. ՄԵՐ ԴԱԻԱՆՈՒԹԻՒՆԸ. Որովհետև մենք ալ կը նորոգենք Եւտիքեսը, ինչպէս նորոգեց զայն Քաղկեդոնի Ժողովը, որ Մարկիանոսի օրով դամարուեցաւ 451ին, շատեր սովորութիւն ըրած են անձ և բնութիւն բառերուն թիւրիմացութեան վերադրել բոլոր այն տարածայնութիւնները որոնք կան մեր Ուղղափառ Եկեղեցիին և Օրթոտոքս ու Կաթոլիկ Եկեղեցիներու քաղկեդոնական դաւանութեան միջև, և հաւաստել թէ մի բնութիւն բաժնով մի անձ կը հասկցուի, և թէ հետևաբար այդ թիւրիմացութենէն դուրս պէտք է երկու բնութիւններ ըսել Քրիստոսի մէջ :

(Շար. 18)

Բայց մենք կը կարծենք թէ անկէ աւելի կը պարունակէ և կը պահանջէ մեր Ուղղափառ Եկեղեցւոյ դաւանութիւնը, երբ կը խորշի երկու բնութիւն ըսելէ Քրիստոսի մէջ : Բայց սրպէսդի բացայայտ երեւի ուղղափառ վարդապետութիւնը, հարկ է կանխաւ տալ ինչ ինչ բառերու իմաստն ու բացատրութիւնը :

Երրորդութեան խորհուրդին վրայ խօսած ատեն բացարեցինք բնութիւն և անձ բառերը : Բնութիւնը էութիւնն է՝ նկատուած իր բն սկիզբը գործողութեանց, իսկ անձը՝ բանական ենթակայութիւնը, որ է էութեան կամ բնութեան կերպաւորութիւնը : Ինչպէս Երրորդութեան վրայ խօսած ատեն չէինք կրնար խօսիլ իրաց հնարաւոր վիճակին մասին՝ որովհետև Աստուած հարկաւոր էակ է և ինչ որ հարկաւոր է չի կրնար մնալ լուի հնարաւորութեան վիճակի մէջ, նոյնպէս և Քրիստոսի մասին խօսած ատեն չենք կրնար խօսիլ լուի հնարաւորութեան վիճակի մասին, որովհետև ուղղափառ վարդապետութիւնը կը նկատէ Բանն Աստուած մարդացած, և կ'ուսուցանէ ևս թէ չէ եղած ժամանակ մը երբ մարդ Քրիստոսը փոռաւորուած չըլլայ Քրիստոս Աստուծոյ հետ :

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

